

ազատուած, կրցան նրբանալ ու գեղեցիկ քանդակներով դարդարուիլ ձեռա-  
դործ ժամեակի մը նման:

Շէնքին մերկ որմերը զարդարելու այս տեսակ դրութիւնը, այնքան բը-  
նական կերպով պատշաճեցաւ չինուածքին՝ որ առաջին ակնարկով դժուար  
էր տեսնել, թէ անոնք հեռաւոր փոխանցումն են նախաքրիստոնէական որու-  
նելու:

Լոգան 1941

Վերջ

Ա. ՃԵՎԱՀԻՐՃԵԱՆ  
Ճարտարագէտ

## ԱԶԳԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՑ ՏՈՒԹԻՒՆՆԵՐ

1918 թուականին թրիեստի մէջ բնակող ազգային մը, Պետրոս Եռուսուֆեան, Յունիս 9  
թուագործ կը հաղորդէ, թէ ինքը նաև մը շինած է՝ դնելով անունը Տիգրան, իրրեւ յիշատակ  
Տիգրան Բ. արշակունի անուուց քաջ թագաւորին: Նոյն նամակին մէջ կը հաղորդէ միան-  
գամայն, որ նաեւ Միքայէլ Մինասեան, հոն ուրիշ նաև մը եւս շինած է, որուն անունը  
ինքն ալ իր կարգին դրեր է Տրդատ:

Արդ, յիշեալ երկու ազգայինները՝ ուզելով իրենց նաւերուն կայմին վրայ պարզել  
Արշակունեաց դրօշակները՝ կը խնդրեն Հ. Յարութիւն Աւգերեանէն, անոնց ձեւն ու օրինակը  
թուղթի մը վրայ նկարագրելու եւ որկելու իրենց՝ ո՛րքան կարելի է փութով:

Շուրջ երկու ամիս վերջ՝ նամակադիր Պետրոս Եռուսուֆեանը ուրախութեամբ ու պար-  
ըլլար, պիտի խուսափէր այդ ահաւոր հանդիպումէն: Դաշտի եւ աշխատութեան  
մարդ, աւելի ենթակայ վախի քան հետա-  
քրքրութեան, ախորժելի չին իրեն ամ-  
բոխումները եւ խոռվութիւնները, որոնց  
մէջ աւելի դիւրին էր կորսնցնել՝ քան շա-  
հի եւ գլխաւորապէս ամինէն աւելի չ'ը-  
ուզել տեսնել բան մը որ կրնար մահը յի-  
շեցնել: Երբ տեսաւ որ թափօրին գլուխը  
հոսմայեցի հեծեալ եւ հետեւակ զինուոր-  
ներ կային, դեռ աւելի խոռվեցաւ: Հոս-  
մայեցիները ատելուն համար չէր – մարդ  
ատելու ժամանակ չունիր, եւ յետոյ տէր  
մըն ալ պէտք էր – այլ բնադրով եւ ըս-  
կրգբունքով չէր ուզեր ամենեւին զործ ու-  
նենալ, ո՛չ իշխանութեան, ո՛չ արդարու-  
թեան եւ ո՛չ ալ զինուորութեան հետ:

Կը վերջացնէ նամակը մաղթելով որ օր մըն ալ այս դրօշները, Հ. Յարութիւն Աւգերեանի  
աղօթքովն ու ջանքերովը, ծածանին Այրարատի բարձունքին վրայ:

## ՆՇԱՆԱԽՈՐՆԵՐՈՒ ԿԵՍՆԻՔՆ

Հարուստ կօշկակար մը՝ Շորէնը ճաշի կը հրա-  
ւերի:  
– Օր մը, երբ Քէօնիկսպերկի Համալարանը  
կ'երթար գասախօսելու, անցաւ տան մը պատը-  
շամին տակէն ուր ծառայ մը ծաղիկները կը  
ջրէր: Իմաստասէրն ալ բաւական ջրուեցաւ:  
Քանիթ սաստիկ զարյացած՝ մտաւ այդ տունը  
եւ ուզեց տանտիկինը տեսնել: Ընդառաջ վաղեց  
տանտիկինը, ու ներողութիւն խնդրելով ինամքով  
չորցուց զգեստը:  
– Երբ իմաստասէրին բարկութիւնն իջաւ, տան-  
տիկինը հարցուց թէ ո՞վ էր, եւ երբ իմացաւ  
լուսու:  
– Հաճոյին ունիթ Զեղի հետ ծանօթանալուս,  
Պարոն Ռւառցչապետ:  
– Ես ալ հաճոյի ունիթ Զեղ ճանչնալուս, միայն  
ծանօթանալու այս առիթը անհանոյ է:  
– Ընդհակառակը, ինծի համար համելի է ճիշտ  
առիթը: Երբ մէկը դիտողութիւն ընէ թէ լաւ  
հագուելու չատ ուշադրութիւն կը դարձնէմ՝ ինք-  
զագուելու չատ ուշադրութիւն կը դարձնէմ՝ ինք-  
զինքն արդարացնելու համար, կը ամամ աշխատէին  
կողէն չինուած:

\* \* \*

Հարուստ կօշկակար մը՝ Շորէնը ճաշի կը հրա-  
ւերի:

– Օր մը գերջ կը հանամուրէր՝ վարպետէն կը խնդրէ  
որ զանամուրի վրայ կտոր մը նուազէ: Շորէն  
կը հրաժարի, բայց կօշկակարին չափազանց պըն-

դումներուն վրայ տեղի կու տայ:

– Պարզապէտ տեսնելու համար թէ ինչպէս կը

կը նուազեն, կ'ըսէ կօշկակարը:

– Յաջորդ օրը Շորէն կը հրաժարէ ճաշի կօշկա-  
կարը: Խւելէն յետոյ Շորէն սենեակին մէջ  
բերել կու տայ կօշկակարի սեղան մը կարեւոր  
բոլոր բործիքներով եւ կը ինդրէ կօշկակարէն որ

թիւն կօշիկ մը կարէ: Երբ կօշկակարը կը դար-

մանայ՝ Շորէն կ'աւելցնէ.

– Ո՞չ, պարզապէտ տեսնելու համար թէ ինչ-

պէս կը կարեն:

\* \* \*

– Գո՞ւք էք առաջին խօսող մեքենան հնարովը, –

կը հարցնէր օր մը հետաքրքին մէկը՝ թուղմա-

կտիսընի:

– Բայ լիցի, պատասխանեց մեծ հնարիչը,

առաջին խօսող մեքենան շա՞տ տարի առաջ Աղամէ-

կողէն չինուած է:

## ԶԱՐԱՐԱՐԱՆ ԿԻԱՆԵՐԸ

ԳՐԵՑ Ճ. Բ. Բ. Ի. Կ.

Յ.

## ՍԻՄՈՆ ԿԻՒՐԵՆԱՑԻՆ

Սիմոն կիւրենացին, հաղիւ Եփրայիմի  
դուռն անցած էր Երուսաղէմ մտնելու եւ  
տուն վերադառնալու համար, երբ ճամ-  
բուն անկիւնաղարձին՝ հանդիպեցաւ ե-  
րեք մահապարտներու սարսափելի թափ-  
րին՝ որ Զատկի նախօրեակին կ'ուղղուէր  
կատած էին ու կը հայշոյէին: Սիմոն  
չկարենալով ամբոխը կտրել անցնիլ, տան  
մը դրան մէջ կեցած էր ու կը ջանար քիչ  
տեմուիլ, սրտին մէջ անիծելով այն եղ-  
կելին որ այդ հանդիպումին եւ ուշանա-  
լուն սրտածառ եղած էր: Սակայն հռոմա-  
յիցի շարիւրապետը, որ չորս կողմը կը  
նայէր, տեսաւ զինքը: Եւ նշմարելով որ  
Սիմոն յաղթանդամ էր ու երկչու՝ ձեռ-  
քի նշանով ու ձայնով իրեն կանչեց: Կիւ-  
րենացին սկիզբը այնպէս ձեւացուց իրեւ-  
թէ իրեն համար ըսուած չըլլար, եւ աչ-  
քերը ուրիշ կողմ դարձուց, բայց զինուոր  
մը վրան վազելով պոսաց.

– Շինական, խու՞լ ես:

Բաղուկէն բռնելով տարաւ մահապարտին  
քով որ ուժասպառ զետին ինկած էր:

– Ու՞սդ առ սա խաչը, – զոչեց շարիւ-  
րապետը:

Սիմոն գիտէր թէ այդիսի հրամանէ  
մը ոչ մէկ կերպով կարելի էր վախչէլ:  
Դժկամակութեամբ, առանց ուզելու, ար-  
համարհանքով չէր ուզեր ամենեւին զործ ու-  
նենալ, ո՛չ իշխանութեան, ո՛չ արդարու-  
թեան եւ ո՛չ ալ զինուորութեան հետ:

Պարզ պահանջներին ու դէնքերէն կը սարսափելէր,  
բնագլով զիտէր թէ երկութեռով ալ պիտի  
չկարենար ինքինքնիքը պաշտպանել:

Քրտինքի եւ արխւնի թիծերէն թրջած դէմք  
մը: Սիմոն չէր կրնար արխն տեսնել եւ  
իսկոյն աչքերը դարձուց ու հանգարտ  
կերպով սկսաւ քայիւ:

Խաչը կապարի սէմս ծանր էր, բայց  
Կիւրենացին ջորիի ուսեր ունէր եւ ըմբի-  
շի սրունքներ։ Եւ մինչդեռ տհաճութեամբ  
կ'ընէր արդէն անվամ մը կտրած ճամբան  
դէպի Եփրայիմի դուռը, կը մտածէր իր  
գործելուն վրայ։ Տժողոհ էր։ Երուսաղէ-  
մի ու Նեփթաղիմի կէս ճամբուն վրայ

իր աղարակին մէջ գեռ շատ  
դործ կար ընելիք։ Զուրը քիչ էր, զըր-  
հանին անիւը աւրուած էր, մուկերը դա-  
սիին վնասեր էին։ Բայց Զատկի նախօ-  
նեակն էր եւ իր կինը Միքալ պատուիրեր  
էր որ չուտ վերադառնայ տուն, եւ ինքը  
ուսրիներու փորձով զիտէր թէ ի՞նչ աղ-  
ջուկով եւ լուսանցներով պիտի քաւէր  
որ այս յապացումը։ Ուրիշ պատճառի մը  
համար ալ դաշտէն կանուխ եկած էր,  
ոոյն օրը պէտք էր երթալ ծերունի Եղիա-  
յարին որ քանի մը դահեկան պարտք ու-  
էր իրեն եւ որ ամիսներէ ի վեր կը խոս-  
ուանար վճարել ու միշտ անվճար կը թո-  
ւուր։ Սիմոն Զատկէն առաջ՝ վերջին ծայր  
զէտք ունէր այդ դրամին եւ ահուգովի  
ը նախատեսէր իր կոտը ընելիք ընդունե-  
ութիւնը, եթէ այն օրն ալ ձեռնունայն  
ուուն վերադառնայու ըլլար։

Այդ օրը կանուխ տուն գառնալու ուրիշ զատճառ մըն ալ կար, մանաւանդ թէ ա-չնչն ծանր եւ առաջին պատճառը: Իր նողբանիկ որդին, Աղեքասանդրը, շատ օ-երէ վեր մաշած էր ջերմէ մը որ հան-իստ չէր տար՝ — բաց ի առողջական դէմ արձ ժամանակէ մը, — եւ քուրջի վերա-ած էր զինքը: Սիմոն՝ Միքալի խոստա-եր էր անպայման տուն տանելու սեւ աւ մը, որուն փորը խաչածեւ ճեղք-ւած՝ հիւանդին ածիլուած զլխուն վրայ ըրուելով՝ քըսնիք ջերմէրու ամէնէն տ-ահով գեղն էր: Բայց աղարակին մէջ էր յաջողած գտնել հաւը, եւ հիմա ժա-անակ չունէր քաղաքին մէջ վինտոելու:

Այս տանջող մտածութիւններէն լըլ-  
ուած՝ Սիմոն առաջ կ'երթար խաչին

ծանր բեռան տակ եւ զրեթէ չէր զգար  
ծանրութիւնը, այնքան մեծ էր չարչա-  
րանքի տեղը չուտ հասնելու վախաքը:  
Մարդոց քայլեր, կիներու վախսուքներ,  
եւ լացեր ականջին կը հասնէին, բայց եռ  
գառնալու և եւ մահապարտներու մասին  
տեղեկութիւն հարցնելու վախաք չունէր:  
Քանի մը ծերունիներէ՝ որ թափօրին անց-  
քը կը դիտէին, լսեր էր որ խնդիրը ա-  
ւազակներու վրայ է եւ անկէ աւելի բան  
չուղեց դիտնալ:

Սիմոն, քիչ տարիներ առաջ ժառանգական հարցերու պատճառով՝ Կիւրենիա ծննդավայրէն Երուսաղէմ եկած էր, եւ Սուրբ Քաղաքին մէջ գրեթէ ոչ մէկը կը ճանչնար, եւ ոչ ալ կը ջանար նոր ծանօթութիւններ ստեղծել եւ ոչ հասարակաց զործերու ետեւէն կ'ըլլար։ Աղարակ եւ տուն, ահա! իր կեանքը. եւ իր զաւակներէն դուրս ոչ մէկը իր սիրէր։

Հետեւաբար այն օրերուն մէջ պատահածներէն բան չէր գիտեր եւ իրեն համար մահապարանները հասարակ ոճրազորդներ էին։ Տկարագոյնին դէմ քիչ մը բարկացած էր, անոր դէմ՝ որ բռնադատած էր զինքը այդ յապաղումին, բայց բարկութիւնը ատելութեան չէր հասներ։ Քանի մը ժամէն, կը մտածէր ինքնիրեն, այս եղիկելին չարչարանքներով եւ մահով պիտի քաւէ իր յանցանքը՝ որ յետինը պիտի բլախ։

Հասան վերջապէս Գողգոթայի գագա-  
թը գտնուող հրապարակը։ Արդէն չորս  
կողմը հաւաքուած էր բազմութիւն մը  
ազմկալար մարդերու։ Սիմոն խաչը գե-  
տին դրաւ եւ առանց հրաման խնդրելու,  
առանց բարեւելու, օգտուելով զինուոր-  
ներուն իրեն կանակ դարձուցած ըլլալու  
պարագայէն՝ սահեցաւ անցաւ ամբոխին  
մէջէն եւ վազելով վերստին անցաւ Եփ-  
րայիմի գոնէն ու պահուըտեցաւ ամայա-  
ցած Երուսաղէմի մէջ։ Իր մահացած բա-  
րի մարդու զինուն մէջ, չորս տիրող  
պատկերներն իրարու հետ կը կռուէին,  
ուեւ հաւը ջերմին համար, Եղիազարի գը-  
րամները, ջերմէն այրող ու զառանցող  
զաւակը, եւ կատղած կինը։

Սիմոն կամաց կամաց անկողնին մօտեգաւ եւ երկար նախեցաւ զաւակին : Միքար

*ML.*

— Սեւ հաւը բերի՞ր :  
— Զկրցայ դտնել, վնասուելու ժամանակ  
և նեցայ : Յետոյ քեզի կը պատմեմ ա-  
ն բան :

կրքոտ կըս էր, ուստի պատրաստ բւշու-  
կելու եւ յանդիմանելու։ Սիմոն պա-  
տրաստուած էր խիստ յանդիմանութիւն  
լսելու եւ ուրիշ յոյս չունէր ըլլալիքին ա-  
ռաջն առնելու՝ եթէ ոչ կանխելով այն  
արդարացումներէն մէկովը՝ որ ՚ամէնէն  
յանդուզն լիզուներն ալ կը կապէ։

Աղեքանդր լքուած քրտնաթոր քուր-  
չերուն մէջ՝ չէր կրնար լաւ չնչել՝ նըս-  
տելու փորձ ըրաւ եւ Սիմոն խկոյն օդ-  
նութեան հասաւ։ Զաւակը վտիտ ձեռքե-  
րէն մէկը հօրը աջ ուսին վրայ դրաւ-  
- այն ընդարձացած ուսին վրայ, որ Քրիս-

Ընդ առաջ զնաց կոնջը եւ անոր բերանը բանաբէն առաջ մեղմով մէկ ձեռքը անոր ուսին դրաւ - այն ձեռքերէն մէկը որ բոնած ու սեղմած էր Յիսուսի խաչափայտը : Այն ատեն կատարուեցաւ հրաշք մը, անսպասելի հրաշք մը : Միքալ ամուսինին աչքերուն մէջ նայեցաւ եւ իսկոյն անուշցաւ : Եւ փոխանակ լուսանքներով ծածկելու ինչպէս բոպէ մը առաջ կ'ուզէր ընել, խաղաղ օրերու ձախով ըստ Սիմոնին :

— ի՞նչպէս ես . յոդնա՞ծ ես . շուտ տուն քերը պահէլով հօրը ուսերուն վրայ : Խա- կեռու : ՄԵՌ Ա Ե Վ Հ Ա Յ Ո Ւ Մ Ե Կ Ե :

Պատանին կէս մերկ տարածուած էր ըլլալուն, կը զգար վերակենդանանալ, կ ցած անկողնին վրայ եւ կարծես կը քնանար: Ուժովին կը հեւար, զէմքը խոնաւ թուէր որ վայրկեանէ վայրկեան, աւելաւ կը զգար ինզինքը, նոր մէկը կ'ըլլար

Միքալ մէկդի կեցած՝ գորովանքով կը  
դիտէր հայրն ու զաւակը այդպէս դրկա-  
խառն։ Այլ եւս չէր լսուեք տղուն դժուա-  
րաշնչութիւնը, կամաց կամաց փոքրիկ հի-  
ւանդը քնացաւ դլուխը Սիմոնի ուսի-  
վրայ դրած։ Սիմոն չարթնցնելու համար՝  
սիրալիր համբերութեամբ տարաւ նեղու-  
թեան որ կու տար իր ընդարմացած ուսի-  
անոյշ բեռը։ Բաւական ժամանակ այդ-  
պէս միացած կեցան։ Աղեքսանդր յանկար-  
ծակի արթնցաւ եւ առաջուանը չէր։ Ա. չ-  
քերը դրեթէ յստակ էին, քրտինքը ան-  
հետազած էր։

Միքալ վաղեց զաւակին վրայ եւ ճակառին ու այտերուն դպաւ, կուրծքը եւ ուերբը չօշափեց :

— Սիմոն, — դուքց մայրը — Ախմոն, Տեր Աղեքսանդրը առողջացեր է, այլ եւս ի՛ քրտնիր, այլեւս չերժէն չայրիր։ Օր նեակը ըլլայ Բարձրեալը։

Խեղա կինն ընելիքը չէր դիտեր, քեւ մը  
լը խնդար զարմանքէն եւ քիչ մը կու-  
ար ուրախութենէն: Մերթ հիսութափ-  
րկան դէմքը կը շոյէր, մերթ յարու-  
թիւն առած զաւակին երեսը համբոյնե-  
ով կը ծածկէր, այն զարհուրելի ջերմը  
ը գրեթէ երկու շարաթներէ ի վեր կը  
ուեւէր, եւ ամէն բնական եւ մողական-  
եղերու տեղիք տուած չէր եւ որ իր  
նիդրանիկը հալեցնելու եւ տանելու վրայ-  
ր, քանի մը վայրկեանի մէջ բժշկուած-  
ր եւ յաղթուած: Սիմոն իր մահամերձ  
տակին կեանք տուած էր լոկ ձեռքի եւ  
սի հպումով:

1

Սակայն այն արտակարգ օրուան՝ ար-  
ակարգ պատահաբները չեն վերջացել:

Գիշերէն առաջ երեւցաւ ծեր Եղիազարը,  
ին եւ անդեղջ պարտապահը, որ երբեք  
տք կոխած չէր իր տունը եւ փոխառու-  
թենէն յետոյ միշտ ամէն հնարք բանե-  
ուցեր էր որպէս զի Սիմոնին չհանդիպի:  
Սիմոն իր առջեւ տեսնելով Եղիազարը  
արի տրամադրութեամբ՝ իր աչքերուն  
իր հաւատար:

Եղիազար ըստ որ չէր ուղեր Զատիկն

անցընել խղճի վրայ պարտք ունենալով  
որ զիտէր Սիմոնին կարօտութիւնը, որ  
Սիմոն ներողամիտ ըլլար իրեն դրամը ու  
շացնելուն համար, վասն զի յանցանքը ու  
րիշներուն էր որ որոշուած ժամանակի  
վճարած չէին իրեն, որ հազար անգամ  
շնորհակալ էր Սիմոնի բարութեան եւ ցոյ  
տուած համբերութեան համար :

Ծողէն գուրսա հանեց կէս սիկլոներու ծը  
բար մըլ, համբեց, յանձնեց Սիմոնի ե  
տնեցիները բարեւելէն յետոյ, ողջունեց  
նաեւ Աղեքսանդրն ու փոքրիկ Ռուսիինոսը  
եւ մեկնեցաւ:

Զատիկը անցնելէն քանի մը որ վերջը  
Սիմոն ուղեց իր ազարակն երթաւ Աղեք  
սանդրին հետ, որ առաջուրնէ աւելի զօ-  
րացեր էր ու գեղեցկացեր : Սկսան փո-  
մը փորել անձրեւային ջուրի նոր հոր մը  
բանալու դիտաւորութեամբ, որպէս զի-  
գաշտին չորութեան դարման մը կարենան-  
ընել : Հայրը կը փորէր եւ որդին թեթե-  
բահով մը մէկդի կը նետէր դիզելով չոր-  
եւ փխրուն հողը :

Իրիկուան դէմ երբ աշխատութիւնը գտ  
դրեցնելու վրայ էին, Սիմոնի բրիչը ճա  
թած եւ խուլ ձայն մը հանեց, իբրեւ թէ  
պուտուկի մը զարնուած ըլլար: Սիմոն  
ծոեցաւ հողը ձեռքով խառնելու եւ դուր  
հանեց հաստ ու կարճ մեծկակ սափոր մը  
որ ձոյլ ոսկիէ շինուած սափորէ մը աւելի  
կը կըսէր: Բրիչով կոտրեց սափորին կարծ  
վիզը եւ Սիմոնի ու Աղեքսանդրի աչքե  
րուն տեսնուեցաւ ոսկիին զուարթ փայլ  
որ երկար ատեն թաղուած ըլլալով՝ եր  
ջանիկ կը գդար ինքինքը վերստին տես  
նեաւ իս եռաւտո՞ւ արեւո:

Սիմոնի անծանօթ, հին դրամներ էին, սոկիչ խոշոր մատանիներ, ձոյլ մանեակներ, ցանցակերպ գործուած ճարմանդներ, կնիքներ եւ լանջազարդեր: Յովակիմ թագաւորի օրով, Ասորիներու Երուսաղէմը պաշարած ատեն, ահարեկած հարուստի մը թաղած դանձն ըլլալու էր:

Սիմոն զողովոջուն ձեռքերով, աղէկ գէն  
հաւաքեց ճարմանդներն ու դրամներն հին  
ծածկոցի մը մէջ՝ որ միշտ հետը կը տա-  
նէր կէս օրուան քունին համար. վերի-

Եբանց թաղեց դարձեալ սափորը պառուիրելով իր որդիին որ մէկու մը հետ խօսի այդ զիւտի մասին եւ անհամբեր, Ի՞ծ քայլերով դարձաւ Երուսաղէմ։ Կինը և ենեակը կանչեց, ցոյց տուաւ անոր ի-ունց աղարակին նոր եւ անհաւատալի պառողը։

Միքալ՝ որ ամուսինէն աւելի բարկացող էր բայց նաև աւելի խորհրդածող, սկսած մասնաւութեաւ առ անակնկալ բախտին

բամանով, - ընդհակառակն ուզած էր  
ախսչի այդ անքաղձալի յոզնութենէն -  
Է՛ր կրնար վարձատրութեան արժանի ըլ-  
ալ այդ գործը՝ որ իր էրկան շարք մը  
արմանալի հարցքներու դուռ բացած էր:  
Դիքալ, իբրեւ իմաստուն կին, համակեր-  
պեցաւ խորհուրդին:

— Եթէ Աստուած զմեղ կը պաշտպանէ  
և կը նախասիրէ , կը մտածէր ինքնիրեն ,  
Աստուած իր ըրածը գիտէ եւ ոչ ոք կա-  
ռող է իր պատճառները գուշակել , մենք  
ուրիշ բան չենք կրնար ընել՝ եթէ ոչ գո-  
ւել եւ չնորհակալ ըլլալ Բարձրեալին :

Սիմոն զանձը տուն պահած էր եւ ժողովուրդին աչքին չզարնելու համար կը արունակէր իր սովորական կեանքը վայել: Օր մը որ առանձին կ'աշխատէր արարակին մէջ - Զատկն երկու եւ աւելի ամիսներ յետոյ - իր քովը տեսաւ երկու մնշարժ ստուերներ: Աչքերը վեր բարձրացուց, մարդ մը եւ կին մըն էին:

Կինը այլ եւս երիտասարդ՝ չէր, բայց  
լը տեսնուէր որ շատ զեղեցիկ եղած էր  
այն թափանցիկ, մաքուր եւ սրբացնող զե-  
ղեցկութեամբ՝ որ տեսիլքներուն մէջ կ'ե-  
տեւի աղջիկներու դէմքերէն աւելի մար-  
դոց դէմքերու վրայ: Կերպարանափոխ ե-  
ղած կը թուէր այնպիսի ցաւէ մը որ այլեւս  
արարածի մը էութեան մաս կը կազմէ  
եւ զայն կը լուսաւորէ աւելի քնքուշ ե-  
ապահով կերպով՝ քան երջանկութիւնը  
իր անթերի գիծերը քողարկուած բայց  
ոչ խաթարուած այն ազնուական տիրու-  
թենէ, թուի եւ խոչոր աչքերը ալուսա-  
ցած էին՝ բայց ոչ մարած անխոռվ յու-  
սարեկութենէն:

Մարդը շատ երիտասարդ էր բայց ինչու մաքի հրեշտակային տիրութեամբ ծանր եւ գրեթե հանդիսաւոր եղած էր :

Սիմոն անոնց կը նայէր ապշած, կանգնած ակօսին մէջ եւ այնքան շփոթած ու չէր համարձակէր հարցնել թէ ի՞նչ կ'ուղղվէին իրմէ: Երկխառարդու խօսեցաւ.

— Դուքն ես Սիմոն Կիւրենացին :

— Ես եմ։  
— Դու՞ն էիր այն ժարդը՝ որ վերջի  
Զատկին նախընթաց օրը կանչուեցաւ Յ

սուս Նաղովրեցին խաչը ուսն առնելու:

Սիմոն պատասխանելէ առաջ վայրկեան մը մտածեց, յիտոյ իր կասկածու վորքութիւնը յաղթեց:

— Զեմ դիտեր ի՞նչ խաչի վրայ կը խօսիս, — ըստ — ես բան կրած չեմ: Նոյն օրը աղարակ կ'աշխատէի եւ մէկը տեսած չեմ:

— Բայց երբ Երուսաղէմ վերադարձար՝ դէպի Գողգոթա բարձրացող թափօրի մը Հանդիպած չեմ: Գոնէ ես չեմ յիշեր:

— Խաչին վրայ մեռնող Յիսուս Մեսսիայի մասին խօսուիլ՝ չի լսեցի՞ր:

— Ես օրերս կ'անցընեմ աղարակիս մէջ, ես իմ զործերովս կը զբաղիմ: Աշխարհիս մէջ պատահածներուն եւ ժողովուրդին ըսածներուն չեմ խառնուիր: Ամենեւին լսած չեմ այդ քու ըստած Յիսուսի մասին խօսուիլ:

Այն ատեն կինը խօսեցաւ.

— Սիմոն, Սիմոն, լա՛ւ ուշաղրութիւնը բրէ սուտ չխօսելու, բանէ մը մի՛ վախիր: Այն Յիսուսը՝ իմ որդիս էր եւ եկած էր փրկելու նաեւ քեզ: Եթէ այն ահաւոր օրը օգնեցիր իրեն խաչը տանելու՝ նա երբեք պիտի չմոռնայ քեզ եւ իր երախտաղիտութեան աղացոյցները պիտի տայ քեզի, եթէ արդէն տուած չէ: Մեր բարեկարևմէնը էրկու հոգի որ մահապարտներու ետեւ կը գտնուէին, քեզ ճանչցած են եւ քու անունդ տուին մեզի: Ինչո՞ւ համար կ'ուզես ճշմարտութիւնը ծածկէն: Հոս եկած չենք քեզի չարիք ընելու: Մինչեւ հոս եկայ քեզի չնորհակալ ըլլալու եւ համրուրելու օգնութեան հասնող ձեռքը: Ինչո՞ւ այդչափ կը վախնաս:

Սիմոն աչքերը վար մտիկ կ'ընէր, որիցետեւ չէր կրնար Մայր ցաւաղինի թափանցող նայուածքին դիմանալ. եթէ դէմքին նայած ըլլար, պիտի չկարենար դիմանալ, բայց անոր չնայեցաւ: Շինականի անվատահութիւնը եւ սուտը խոստ վանելու ամօթը յաղթեցին իրէն:

— Ո՞չ, ես չէի: Զիս ուրիշներու հետ չփոթած ըլլալու են, ես խաչ տարած չեմ,

ես ձեր Յիսուսի մասին բան չեմ դիտեր:

— Ես քու տեղդ կը կարմրիմ եւ կը դողամ, Սիմոն, — ըստ Երիտասարդդ Յովհաննէսը — ոչ ըստածդ, ոչ մերժածդ դիտես: Աստուծոյ Որդիին բռներէն մէջ տարի, անոր համար կ'ամչնաս: Լա՛ւ մտածէ Սիմոն, ջանա՛ յիշելու: Մի՛ ու բանար կեանդիպ ամէնէն գեղեցիկ ժամը:

Սիմոն՝ կրագլուխ սկսաւ փորել եւ պատասխան չտուաւ: Երկու վշտահար ըստ ուերները դեռ քանի մը վայրկեան մնացին վախկոտ լուակեացին քով եւ յետոյ անձայն անհետացան:

Կիւրենացին հիմա կը յիշէր հրաշքները որ խաչ տանելու օրէն սկսեալ զինքը անակալի բերած էին եւ փրկած եւ դրեթէ կը զզչար այդ կերպով պատասխանած ըլլալուն համար սկիզբէն յաղթուած ըլլալուն պատասխանատուութեան անմիտ ըլլալուն պիտի մէկը՝ ուր աւելի յաճախ կը հաւաքուէին քրիստոնեաները:

Կիւրենացին խրտչոս ընաւորութեամբ եւ նորութիւններու քիչ հակամէտ՝ չուզեց նոր աղանդին մէջ մտնել եւ շատ անդամ մէրժեց մկրտուիլ: Միքալ առաջնորդնէ աւելի հեզ՝ կը զանգատէր, բայց կը հանդուրժէր իր ամուսին յամառութեան: Թողունք որ Սիմոն նոր հաւատքին հանդէպ՝ հակարութիւն չունէր եւ քիչ մը հարկադրուած ու քիչ մըն ալ խառնուածքին հետեւանքով՝ աւելի յաճախ կը խօսակցէր քրիստոնեաներուն հետ քան Տաճարին հաւատարիմ մնացող հրեաներուն ամէն անդամ որ ուրիշներ, Յիսուսի մշկերտները կամ թշմաններ՝ կը հարցընէին այն օրուան եւ այն խաչի մասին:

Վերջապէս Սիմոն ըլլա՛յ վտած զանձը խաղաղնութեամբ վայելելու համար, ըլլա՛յ հետաքրիբներու միշտ մի եւ նոյն սուտ տերը կրկնելու տաղտուկէն աղատելու համար՝ որոշեց Երուսաղէմէն հեռանալ: Գալունի կերպով ոսկին՝ ձոյլ գաւաղան ներու վերածեց, տունը եւ աղարակը վաճառեց եւ կոնջ ու զաւակներուն հետ մեկնեցաւ դէպի կայսրութեան մայրքաղաքը:

Գ

Հոսոմի մէջ կիւրենացին կեանքը բո՞լորովին տարբեր եղաւ: Գիւղացին՝ սեր զաւատուարի փոխութիւնը յաղթեցին իրէն:

ձը՝ քիչ տարուան ընթացքին՝ Սիմոնի հընարագէտ խորագիտութեամբ բաղմասաւատ կրեցաւ: Հարստութիւնը զլուկ բարձրացնել տուաւ եւ իր սիրաը ամրազնդեց: Սիմոնը իրեաներու ժիորին մէջ աւելի հանգիստ էր քան Տաճարի քաղաքին մէջ: Եւ ժողովուրդին մէջ՝ պատուաւոր տեղերէն մէկը կը դրաւէր:

Բայց ընտանիքին մէջ հողեկան խոր յեղաշընութիւնը մը տեղի ունեցած էր: Միքալ՝ Տարսոսնացի Պօղոսին հզօր խօսքը բարեկան փոխուած էր եւ քրիստոնեայ գալածած: Աղեքսանդր եւ Ռուֆինոս վերապարզաները՝ մասնաւոր կերպով կիւրենացին տունը կ'երթային այն գըտիային արերուն յիշատակները լսելու եւ ինքը Սիմոն սկիզբէն այնքան հակառակ, ապա կամաց կամաց սկսաւ պատմելին համ առնել: Փառասիրութիւնը՝ յաղթեր էր անոր նախկին երկչուութեան եւ եթէ երկար տարիներ սուտ խօսած էր ինքզինքը վտանդի վախին համար՝ հիմա կը ստէր զոռողութեան սիրոյն համար:

Կը պնդէր թէ ինքնակամ ինքինքը առաջարկած էր զինուուրներուն որպէս զի՞րիստոսի խաչը տանի, ո՛չ թէ (հրամանէ մը) բռնադատուած՝ այլ գետին ինկած մահապարտին վրայ կարեկցելուն համար: Կ'աւելցնէր թէ Քրիստոս իր աչքերուն մէջ նայեր էր անսահման երախտագիտութեամբ եւ թէ Գողգոթա չեմ անդամ ուրիշներ, Յիսուսի մէջ նայեցի գրիստոնեաներուն հետ քան Տաճարին հաւատարիմ մնացող հրեաներուն հետ:

— Գնա՛, Սիմոն, ես քու կոնակէդ պիտի վերցնեմ բեռներդ:

Կը պատմէր թէ Յիսուս ի՞նչպէս խօսքը պահած էր հրաշքներով՝ եւ թէ այն օրէն սկսեալ իր տունէն հալածուած էր մահուածուան ատուերը: Բոլոր մարդամասնութեամբ կը նկարագրէր Դաւթի Որդիին գեղեցիկութիւնը եւ կիներունը՝ որ լալով Յիսուսի հետեւած էին մինչեւ խաչին ոտքը:

Կիւրենացին թէեւ ոչ քրիստոնեայ, Հոսոմի կիւղեցին ջողերէն մէկը զարձած էր, վկայ մը. կ'ըսէին թէ, վերջ ի վերջոյ Քրիստոսի ճշմարիտ հաւատքն ու խաչը պիտի ընդունի:

Սիմոնի համար այսպէս անցան շատ մը

տարիներ ուրախ եւ խաղաղ, մինչեւ որ հասաւ 817ի ահաւոր տարին՝ որ տեսաւ քրիստոնեաներու առաջին անողորմ հայածանքը: Առաջին ձերբակալուողներուն մէջ կը գտնուէր, իրեններուն հետ միասին, Սիմոն Կիւրենացին:

Եղկելին կոկորդը պատռելու չափ կը  
պոռար եւ երգում կ'ընէր թէ ինքը քրիս-  
տոնեայ չէ, բայց ոչ ոք իրեն կը հա-  
ւատար: Կինը, զաւակները եւ բարեկամ-  
ները քրիստոնեայ էին, իր տունը քրիս-

տոնեաներու հաւաքատեղին էր, ինքը ամէն տեղ կը պատմէր թէ իր ուսերով տարեր էր Քրիստոսի խաչը, բոլոր փառ տերը իրեն հակառակ էին եւ ոչ մէկ գնով ուղեցին զինքը աղատ արձակել:

իրիկուն մը, ի հեծուկս իր վայրենի  
աղաղակներուն, ամենադժբախտ Սիմոն  
կիւրենացին՝ քրիստոնեայ տիտղոսին տակ՝  
կախուեցաւ կուպրով ծեփուած խաչէ մը  
եւ վառեցաւ իբրեւ ջահ՝ լուսաւորելու  
համար Ներոնի պարտէզները:

\*\*\*

ՃԱԾԱԿ “ԲՈՒՐԱՍԱՆՔ,, ԷՆ

(Հար. տես «Բազմավեպ» 1942, էջ 64)

Այսան հունտով սերող այն մահկանացու բոյսերէն  
Կէսին լոկ զա՛րմ՞ն հունտերով կը նորոգէ սերունդն իր .  
Ինչպէս խաշխաշ զանդքագեղ Դեմետրիոսին նրւկըուած ,  
Թմրեցուցիչն անքունին , հեւքոտ հաղին ամռքիչ ,  
Զոր ծաղկաքաղ ընելով գիշերն անձկոտ կը փնտոէ .  
Եւ կամ բըրուկն աքլորի արինագեղ բոսորած ,  
Մանըր ծաղկի հոյլին մէջ զոռոզացող բարձրավիլի .  
Որոնց եթէ խընամքով չամբարես սե՛րմը ցեղին  
Մայրերն անձետ ւանդաւակ կը կորսըւին վաղամեռ :  
Ուրիշներու՝ կը նիրհեն վերակենցաղ արմատներն  
Երկրի ներքեւ՝ կրկնակի սերող , բայց շուտ՝ ծիլերէն .  
Յաճախ արբունքն ամանոր ապաժաման փթթելով՝  
Փառքը ցեղին կը պահեն ծաղկիներով մայրենի .  
Ինչպէս հերուան քնաթմբիր մատնեծաղիկն ծիրանի ;  
Նախ քան գարնան հրաւէրով նոր սերմերու հասուննալն՝  
Արտավաղիկ ինքն երկրէ կը ճօճէ պե՛րճ ճեղանակ ;  
Բայց ոչ նըւա՛զ խընամքի կը կարօտին ասոնք ալ .  
Զի թէ լքուին բողբօջներն՝ զառամ բունչն անբաժան ,  
Մատաղօրեայ դստրիկներն զոյլ պառաւ մօր կը մեռնին ,  
Կամ գըտեհիկ խումբին մէջ կը խորթանայ ցեղն ազնիւ :  
Եօթընըրով գեղանիստ համբաւատենչ քաղքին մէջ  
Դարաստ մ՛ունիմ ճեռատունկ զոր կը ջըրեն ալիքներն  
Տիրերիսի , Կապիտոլ սարն հոն հեռուէն կը նայի .  
Եւ վեհավայր տաճարին պատըսպարող հովանին  
Ժանտ հիւսիսէն՝ ինձ զարուն կանիստաման կ'ընձեռէ :  
Հինգերորդ հունձքն է արդէն՝ մանուշակի արտը հոն  
Կը ծաղկէր խա՛ւ խաւ ծաղկի թերթիկներով երկնագոյն .  
Արտևակին հրաւէրով պատուհանէն կիսաբաց

Այս հիւանդութիւնը վեր է իմ արուեստէս... Սակայն ճանչցած եմ ես այնպիսի քնաշը ջիկներ՝ որոնք սրբութեամբ մեռած են իրենց անկողնին մէջ :

## Տիկին Մակրեպ-

Զեռքերդ լուս', հաղուէ՛ դիշերանոցդ, մի՛ երեւիր այդպէս գունատ. դարձեալ կ'ըսեմ քեզի՛ Բանքոյ<sup>(10)</sup> թաղուած է, չի կրնար այլեւս դուրս դաւ դերեզմանէն :

ԲԺՇԿ

$$U^\circ_{J^H} \otimes_L \mathbb{Q}$$

Տիկին Մակրեք

Անկողին գնա՞', անկողին. դուռը կը զարնեն. եկո՛ւր, եկո՛ւր, եկո՛ւր,  
ձեռքդ տուր՝ ինձ: Ինչ որ գործուած է՝ չի կրնար չգործուած ըլլալ. անկողի՛ն,  
անկողի՛ն:

ԲԺՇԿ

Նէ այժմ անկողի՞ն կերթայ:

Պալատական կին

Այսուհետապէս :

ફથહરુ

Կը լըսուին վատ շշընջիւններ դուրսէն, գործեր հակառակ Բընութեան միշտ կը ծնանին վրդովումներ անբնական. Արատաւոր հողիներն՝ են սովոր խուլ բարձերուն Յանձնել իրենց դալտնիքներն. քահանայի՛ մանաւանդ Քան բժշկի պէ՛տք ունի նէ: Մեկ ամենուս ներէ՛, Տէ՛ր: Հետեւեցէ՛ք դուք անոր, հեռացուցէ՛ք իր քովէն Այն ամէն բան՝ որ վնասել կրնայ իրեն, ու միշտ վրան Ա՛չք ունեցէք: Քեզ առ այժմ զիշեր բարի: Վրդովից Նէ սիրտս ուժգին, եւ աչքերս ահարեկեց. կը խորհիմ Բայց խօսիլ չէ՛մ յանդկնիր:

Պայտական կին

Գիշեր բարի, տէ՛ր ըլժկ:

(10) Բանելոյ, Տընքան թագաւորին ուրիշ զօրավար մըն էր, որուն վհուկները գուշակած էին թէ հայր պիտի ըլլայ շարք մը թագաւորներու, մինչ Մակրեթին համար ըստած էին թէ ինքը միայն թաղաւոր պիտի ըլլայ առանց յաջորդութեան: Արդ Մակրեթ, որպէս զի ոճրապորտութեամբ շահած թագը չանցնի Բանգայի զաւակներուն, սպաննել տուած էր զայն, բայց անոր ուրուականը երեւալով կը տանջէր միշտ զինքը: Հոս Տիկին Մակրեթ կը կրկնէ իր քաջալերական խօսքը ամուսինին:

